

մարմիններուն, որովհետեւ դուք ձեր կոնակներով կը զիմաւորէք լոյսը: Ինչ որ անցեալին կը պատկանի, մեռած է: Անցեալը յարուցանելու միակ կերպը, բիւրեղ հայելին ըլլալն է անոր, որ իր ցոլարձակումներով կարենայ զգացնել զոյութիւնը այն լուսաւոր կորիդին, որ ճշմարտութիւնն իսկ է, կեանքի վրայ բացուած: Ես եմ ճշմարտութիւն և կեանք, անհուն կամուրջը հոդիններու փրկութեան, երկրէն երկինք վերածգուած:

«Օրէնքը երը կը դադրի ուղղութիւն և ճամբայ ըլլալէ, կը վերածուի բռնութեան: Գերինները եթէ նոյնիսկ խոնարհին իրենց բռնակալին առջեւ, ան դարձեալ կը սպաննէ զիրենք: Երանի անոնց՝ որոնք կրնան խորտակել կապանքներն իրենց հոգիին ու ձեռքերուն, աղաստազրելու իրենք զիրենք չուքերէն ու մղաւաւնջէն անցեալին, կարենալ կենալու համար նոր օրերու լոյսին մէջ:

«Առանց հոգեկան այդ լոյսին, կարելի չէ զիմատուած տեսնել: Ներչնչումը ուրիշ բան չէ, բայց չուքերը լոյսի վերածելու խորհուրդը հոգիին: Երկնաւոր չօրը կարենալ երթալու համար մեր մարմինին չուքը լոյսի պէտք է վերածուի, որովհետեւ ճանաչումը նախ ըղձանք է, յետոյ թոփչք և խանդ, ապա լոյս: Այդ լոյսը իջած է աշխարհ և մարդոց մէջ, երանի այն աչքերուն որ զայն տեսնել զիտեն և այն մատներուն որ զայն ջշասփել կրնան»:

b.

(Նարունակելի՝ 12)



## ԿՐՈՆԱԿԱՆ

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՈՅ  
ԱՌԱՋԻՆ ԴԺՈՒԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ԿԵՎԱՔԻ ԴԺՈՒԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ  
ԵՒ ԱԽՈՑ ԼՈԽՈՒՄԸ

Քրիստոնէական Եկեղեցին երբ որ հաստատուեցաւ Պենտեկոստէի օրը, հրէական կաղապարի վրայ ձուլուած էր: Հրեայ մը քրիստոնէութիւնը ընդունելով կը պահէր կրկին հրէական աւանդութիւնները: Իսկ միւս կողմէ, Հեթանոսներ քրիստոնեայ դասնալով իրենց հեթանոսական կրօնքին բարքերն ու սովորութիւնները մէկչէն ի մէկ իրենց վրայէն չէին կրնար ի բաց թօթափել: Ասոնք սակայն՝ իրեւ քրիստոնեայ համայնք, իրարու հետ պաշտամունքներու պիտի մասնակցէին, պիտի ազօթէին և ընկրական յարաբերութիւններ պիտի մշակէին: Բայց բարքերու ու սովորութիւններու այս տարբերութիւնները իրենց մէջ մեծ զժուարութիւններ ստեղծած էին:

Եկեղեցի մը որ զործունէութիւննէ և կենսունակութենէ զուրկ է, շատ գժուարութիւն չ'ունենար: Անտիոքի Եկեղեցին ունեցաւ իր գժուարութիւնը, քանի կենսունակ էր: Պօղոս առաքեալի երեք մեծ առաքելական ճամբորգութիւնները այս Եկեղեցիէն սկսան: Եկեղեցին ունէր թէ՛ հրեայ և թէ՛ Հեթանոսութենէ զարմած անդամներ: Հրեայ քրիստոնեաներ կը պնդէին թէ Հեթանոս մը քրիստոնեայ ըլլալու համար անհրաժեշտ էր որ նախ լաւ հրեայ մը ըլլար, Շարաթը պահէր և Մովսէսի աւանդած սովորութիւնները յարգէր: Պօղոս առաքեալ և իր համախոնները կը պնդէին թէ փրկուելու համար էականը Քրիստոսի հանդէպ հաւատք ունենալն էր, և ոչ թէ Մովսէսի աւանդած սովորութիւններուն հետեւիլը:

Այս ատենները Երուսաղէմէն մի քանի մոլուանդ հրեայ քրիստոնեաներ Անտիոք կալով՝ կը սորվեցնէին հաւատացեալներուն թէ փրկուելու համար պէտք էր Շա-

րաբը պահել, թվատուիլ և Մովսիսական օրէնքները յարգել: Պօղոս և Բառնարաս, որոնք հեթանոնները դարձի թերած և առաքելական առաջին մեծ ճամբորդութենէն դեռ նոր Անտիոք վերադարձած էին, Հակոբակեցան ատանց և վիճարաննեցան իրենց հետ: Վիճարանութիւնը սուր Հանդամանք ստացաւ: Ասոր վրայ Անտիոքի եկեղեցին, որուն անդամները մեծ մասամբ հեթանոսութիւնէ դարձի եկած անձերէ կը բազկահային, որոչեց որ Պօղոսի և Բառնարասի հետ միասին մի քանի մարդիկ՝ իրեւ պատուիրակութիւն, Երուսաղէմ Երթան և այս վիճելի հարցը առաքեալներու ուշադրութեան յանձնեն և հոն լուծման մը յանդին վերջնականապէս:

Հաս այս որոշման, Պօղոս և Բառնարաս մի քանի ընկերներով Երուսաղէմ եկան և առաքեալներուն ներկայացուցին իրենց եկեղեցին այս դժուարութիւնը: Առաքեալներ ալ ժողով զումարեցին լուծելու համար հարցը: Ժողովին ներկայ էին առաքեալներ, Երջներ և ուրիշներ: Ժողովին կը նախադաշէր Տեառնեղայր Յակոբոս(\*): որ Երուսաղէմի եկեղեցին տեսուչն (առաջին Պատրիարքն) էր: Ժողովին մէջ սրտրացօրէն արտայայտուեցան Պետրոս, Պօղոս, Բառնարաս և ուրիշներ: Ամենէն ետքը ժողովին նախադաշը՝ Տեառնեղայր Յակոբոս՝ իրեւ Եղակացութիւն, իր կողմէ Հեղինակաւոր չեւսովի մը ըրաւ չորս գործնական թերադրութիւններ, որոնք որդեգրուեցան միաձայնութեամբ:

Այս որոշման համեմատ, Հեթանոններ Երր որ քրիստոնէայ դառնային, ստիպուած չէին հրէից սովորութիւններուն հետեւիլ, բայց միաժամանակ զուշանալու էին Հետեւեալ չորս բաններէն. (1) կուռքերու պղծութիւններէ, (2) պոռնկութենէ, (3)

(\*) Յիսուսի մոհէն ետքը, իր ազգականները անցան քրիստոնէական շարժումին զլուխը. Յակոբոս Տեառնեղայր, որ Յիսուսի Յարութենէն վերջ դարձի եկած և միացած էր առաքեալներուն, Երուսաղէմի քրիստոնէայ համարնքին պետք ճանշուեցաւ: Առաքեալներ այս պատիւը ըրբն իրեն, ի յարգանս Յիսուսի; Յակոբոսի մահէն վերջ իր Հօրեղորդ զաւակներէն մէկը անցաւ իր տեղը: Բայց Երկրորդ դարէն Ետքը Յիսուսի ազգական կոչուածներուն Հետքը այլեւս չ'երեւիր:

խեղդուածներէ և (4) արիւնէ: Այսինքն հեթանոս քրիստոնէաներ հեռու կենալու էին կուռքերու դուռուած և խեղդուած կենանիներու միսերը ուտելէ, և անոնց արիւնը խմելէ, ինչպէս նաեւ պրոռկութենէ:

Ապա եկեղեցական ժողովին այս չորս որոշումները նամակով մը Հաղորդուեցան Անտիոքի եկեղեցին, և Անտիոքի եկեղեցին միջոցաւ ալ բոլոր Հեթանոս քրիստոնեայ ըրջանակներուն: Ահա՝ այսպէս զժուարութիւնը լուծուեցաւ քրիստոնէական սիրայիր մինուրափ մը մէջ և ժողովը փակւեցաւ:

Երուսաղէմի սոյն ժողովը զումարուեցաւ 49—50 (3. 8.) թուականներուն: Ժողովին նկարազրութիւնը արձանադրուած է Գործք Առաքելոց զրգի ՓԵ զիմուն մէջ:

Աշխարհը՝ որուն մէջ կ'ապրինք, դժուարութիւններով լցուն է: Երբ տեղ մը կեանք կայ, դժուարութիւնը անոր անբաժան ընկերն է: Դժուարութիւն և կեանք, կեանք և դժուարութիւն, ասոնք իրարմէ բնաւ չեն դատուիր: Բայց Երբ դժուարութիւն կայ, հոն յաղթանակ ու յառաջդիմութիւն ալ կայ:

Սևնեկա կ'ըսէ. «Դժուարութիւններ միտքը կը օրացնեն, ինչպէս աշխատութիւնը՝ մարմինը»: Խոկ Երեկոտիս կ'ըսէ. «Դժուարութիւններ մարդկային կեանքի մէջ ուրիշ բաններ չեն, բայց երեկ փորձաքարեր՝ որոնք երեւան կը համեն մարդոց իսկական արժանիքը»: Դարպացի մէջ ուսանող մը Երբ ուսուղութեան դժուարին հարցի մը առջեւ իր գտնէ ինքնինք, իրեն համար երկու բան կարելի է ընել. մէկը՝ յուսահատիլ ու ետ Երթալ, իսկ միւրը՝ յաղթել դժուարութեան և յառաջանալ: Շատ անդամ դժուարութիւններու հանդիպիլն է որ ծնունդ տուած է մէծամեծ զիւտերու: Դժուարութիւններուն յաղթելով է որ մարդիկ կը հերոսանան: Այն որ կեանքի դժուարութիւններէն կը փախչի, իրաւունք չընի ապրելու Աստուծոյ այս ընդարձակածաւալ տիեզերքին մէջ: Այս է կեանքի աշխարհն մէջ բնութեան զերազոյն վճարը և մեր արարչին՝ բնութեան մէջ զրած անյեղի օրէնքը:

Եթէ տեղ մը խաչ չկայ, փառապսակ ալ չկայ: Առաջ խաչ և ապա փառապսակ ալ:

Ամերիկայի Քլիվլէնտ քաղաքին մէջ երբ ժպիսկոպոսականներ մայր եկեղեցի մը շինելու որոշում տուին, ճարտարապետէ մը յատակագիծ ուղեցին: Ճարտարապետը դէց յատակագիծը և տուաւ, բայց մերժուեցաւ: Երկրորդ անդամ պատրաստեց, գարձեալ մերժուեցաւ, և այսպէս մինչեւ վաթուներորդը պատրաստեց, կրկին մերժուեցաւ: Ճարտարապետը յուսահատ տուն եկաւ և ըստ: «Այլեւս յատակագիծ չէմ պատրաստեր»: Տիկինը խնդրեց իրմէ և ըստ: «Անդամ մըն ալ փորձէ»: Փորձեց, և այս վերջինը ընդունուեցաւ ու ճարտարապետը մէծ դովիստներու ու զնահատութեան արժանացաւ: Այս վաթունմէկ յատակագիծներէն ամէն մէկը պատրաստելու ատեն ճարտարապետը նոր նոր մտքեր յդացած էր, և այս երկար ու տեւական աշխատանքը պատճառ եղաւ որ իր արհեստը զարդացնէ, ու այդպէսով ժողովուրդին մէջ աւելի՛ անուանի ու նշանաւոր ճարտարապետ մը դառնայ:

Հետեւարտը պէտք չէ դժուարութիւնները անարգել, և պէտք չէ նաև դժուարութիւններու առջև յուսահատիլ: Բատ անզիացի հեղինակ Շելլի: «Յոյսը երիտասարդական աւինի կը ներարկի մարդու երակներուն մէջ, քանզի յոյսը և երիտասարդութիւնը նոյն մօր զաւակներն են»: Դժուարութիւնը կեանքը կատարելութեան հասցնող ազդակ մըն է, մարդկային ընկերութիւնը իր վերելքի ճամբուն մէջ դէպի վեր բարձրացնող սանդուխ մը, իսկ քրիստոնեայ՝ հաւատացեալի մը համար՝ զինք Աստուծոյ ճառեցնող միջոց մը:

Սուրբն Պօղոս, իրեւ առաքեալ, մօտ երկուն երկար տարիներ քրիստոնէական եկեղեցոյ համար տեսարանչականի գործ կատարեց: Քրիստոնէութիւնը Պաղեստինի չը ջանակէն դուրս հանեց, և աւետարանի փրկարար լոյսը տարածեց Սուրբոյ, Կիլիկիոյ և Փոքր Ասիոյ գաւառներուն մէջ, ինչպէս նաև Երոպական ցամաքամասին վրայ՝ մինչեւ Հռովմ:

Այս երեսուն տարուան պաշտօնավարութեան ընթացքին քանի՛ քանի տեսակ դժուարութիւններ կուտակուած էին իր գործին շուրջը: իր Փիդիքական տկարութիւնը, շամաքի և ծովու վրայ ճամբորդութեանց արգելքները, հրեաներուն հա-

կառակութիւնը, Հռովմի կառավարութեան հալածանքը, Եկեղեցիներու ներքին ու արտաքին հողերը, Հրեայ և Հեթանոս քրիստոնեաներու վիճարանութիւնները եւայլն:

Այս բոլոր գժուարութիւններուն առջև իրեն համար երկու բան կարելի էր ընել: Յուսահատիլ ու ես քաշուիլ, ինչպէս Դեմաս (Բ. Տիմ. Դ. 10) ըրած էր, և կամ ալ դժուարութիւնները հեգնել և իր ընթացքը շարունակել: Ինք վերջինը նախընտրեց, ուրովհետեւ հաւատք ունէր Աստուծոյ վրայ: Այս հաւատքն էր որ զինք Յիսուս Քրիստոսի հետ հաղորդակցութեան մէջ դրած էր, այն հաւատքը՝ զոր ինք կը քարողէր: Ահաւասիկ իր այս հաւատքովն էր որ յաղթեց աշխարհի և դժուարութեանց:

Տիմեթիսո, որ իրեն աշակերտն էր, իրեւ տեսարանից ի՞նք եւս ունէր իր պաշտօնին շուրջ կուտակուած շատ մը դժուարութիւնները: Սուրբն Պօղոս զիտնալով ասիկա և իր փորձառութեան վրայ կոթնած, անոր դրած իր երկրորդ թուղթին մէջ կը պատուիրէր իրեն որ չիհատի, այլ համբերէ նեղութիւններուն (Բ. Տիմ. Դ. 5): Անդրիխացի մէծ զիտուն իսահակ նեւոտոն՝ որ Զողովութեան Օրէնքին դիտարարն է, առիթով մը այսակ ըաւ: «Ինչ որ ես կրցած եմ ընել, համբերութեան կը պարտիմ»: «Համբերութիւնը քեւու լեզի է, բայց պատողը բացը է» կ'ըսէ Ժան-Ժազ Ռուսօ: Իսկ Սենեկա կ'աւելցնէ:

Աշխարհի մէջ մարդու մը համար չկայ այնքան հիանալի բան, որքան կարող ըլլալ դիմադրելու անհանու համբերուն համբերատար քաջուրեամբ և կորովլի»: Քանզի այս է օդտակար ըլլալու և կատարելութեան հասնելու միջոցը: Դժուարութիւններու առջև տոկուն ըլլալ պէտք է. «Տոկունութիւնը», կ'ըսէ Ռիսքին, «աւելի՛ ազնի բան մըն է քան քէ գօրութիւնը»: Իսկ Քէմրպը կ'ըսէ. «Տոկալ կեանիքի դժուարութիւններուն չէ այլ ինչ՝ բայց երեւ յաղթել մեր հակառազրին»:

Դժուարութիւնները ուրիշը կու դան և մեկ կը դանեն: Դժուարութիւնները երբեմն ընական աղէտներու հետեւանքներն են: Զոր օրինակ տեղ մը սով կը պատահի և հոն ընակողներուն ասպելակերպը կը դժուարացնէ: Տեղ մը երկրաշարժ տեղի կ'ունե-

նոյ և տեղացիներուն մեծ վնասներ հասցնելով՝ անոնց հանդիսաբ կը վրդավէ: Իսկ ուրիշ տեղ մը համաձարակ հիւանդութիւն մը կը ծագի, և մինչեւ որ առաջքը առնեն՝ շատ մը կեանքը կը հնձէ, ու այսպէս այդ շրջանակին մէջ սպրող ժարդոց կեանքը կը դառնացնէ:

Դժուարութիւններ յառաջ քերոզ ուրիշ պատճառ մը մարդկային կարողութիւններուն առաջանափակ ըլլալն է: Մենք Աստուծոյ նման բացարձակ չենք, այլ՝ սահմանափակ կարողութեան աէր հողէ շնուռած արարածներ: Աստուած անհուն է, մենք՝ հունաւոր, Աստուած ամենազէտ է, մենք՝ տպէտ, Աստուած անչափ է, մենք՝ չափաւոր: Մենք տկար ենք Փիզիքապէս, իմացապէս և հոգեպէս երբ բաղդատուինք մեր արարչին հետ և հետեւարար ենթակայ ենք միշտ սիստելու: Նոյնպէս մեր փորձառութիւնը, զիտութիւնը և հետատեսութիւնը սահմանափակ են: Այս իսկ պատճառաւ, որ քան ալ զիտունը ըլլանք կրկին կը սիստինք, որքան հեռատես ըլլանք մեր հաշիւները քիչ մը պակաս կ'ելլեն: Ցամաքի յաջողութիւն ակնկալելու տեղ ձախողութեան կը մատնուինք: Իսկ ձախողութիւնը մեզ յուս սահմատութեան կ'առաջնորդէ:

Երիտասարդ մը երբ նախակըթարանէ մը շրջանաւարտ ըլլայ, կը խորհի թէ ամէն բան զիտէ, իսկ երբ երկրորդական վարժարան մը աւարտէ՝ կը տեսնէ որ իր զիտցածը շատ քիչ բան է: Ապա համալսարանէ մը զուրս զալով՝ կ'ըմբռնէ թէ բնաւ բան մը չի զիտեր: Սոկրատ փրկչական թուականէն չորս զար առաջ Յունաստանի մէջ ապրող մեծ փիլիսոփայ մըն էր, և ժողովուրդը կը կարծէր թէ ան ամէն բան զիտէր: Օր մը իրեն հարցուցին թէ տակաւին բան մը կա՞ր որ չէր զիտեր: Այս հարցման այսպէս պատասխանեց: «Մէկ բան միայն զիտեմ՝ որ բան մը չեմ զիտեր»:

Կեանքի աշխարհին մէջ, բնութեան մէջ այնքան զաղանքներ կան, այնքան զիտնալիք բաներ՝ որոնց մասին սակայն մենք չառ քիչ բան զիտենք. մեր զիտցածը մեր չզիտցածին քով ոչինչ կը նկատուի. կաթիլ մը ջուրը ովկէանոսի անսահման ջուրին քով ինչ որ է, մեր զիտցածը մեր չզիտցածին քով այնպէս է:

Դժուարութիւնները սակեզծող ուրիշ պատճառ մըն ալ հին զրութիւններու՝ նորերուն տեղի առն է: Երբ զրութիւն մը հիննայ և զագրի օգտակարութիւնէ, նոր զրութիւն մը կու զայ և անոր տեղը կ'առնէ: Ումանք հինին կողմը կը բռնեն և նորը կ'առնէ, ումանք ալ հինը կ'առնէ ու նորը կը պաշտպաննէ: Երբ հինի ու նորի այս ընդհարումը կը շատնայ, աւելի մեծ բաղխումներ և երբեմն ալ կախներ կը ծագին:

Աստքեալներու դժուարութիւնն ալ հիշդ ասկէ ծագում առած էր: Ասեն մը կար որ Մակսիսականութիւնը մեծ օգտակարութիւն ունէր ժողովուրդին համար, բայց ժամանակի բնթացքին հինցած էր ու զագրած՝ իր շահեկանութիւնը: Այդ իսկ պատճառաւ քրիստոնէութիւնը եկած անոր տեղը դրաւած էր: Քրիստոնեաններուն մէջ կային թէ՛ հրեաններ և թէ՛ հեթանոսններ: Հրեայ քրիստոնեաններ կը պնդէին որ հեթանոսութիւնէ զարձի եկած քրիստոնեաններ եւս պէտք էր որ Շարաթը պահէին, հրէական հին սովորութիւնները յարգէին: Հեթանոսններ սակայն չէին ուղեր այդ հին բռոր իրենց վրայ կրել: Աւստի դժուարութիւն յառաջ եկած համայնքի մը երկու խումբերուն միջնէ: Բարերախտարար այս դժուարութիւնը լուծուեցաւ, չնորհիւ երկու կողմերու բարեկացամ վերաբերումին, անկեզծութեան և փախաղարձ զիջողութեան:

Այսօր մենք ալ ունինք մեր զժուարութիւնները: Մեղմէ մէկը իր զրացիին հետ խնդիր ունի, միւսը՝ իր ընկերոջ հետ: Ուրիշ մը իր ընտանեկան ներքին խնդիրներուն պատճառաւ նեղութիւններու հանդիպած է: Ասեւտրական մը իր յաճախորդին հետ զժուարութիւն ունի, զործաւոր մը՝ իր զործատիրոջ հետ, ժողովուրդ մը՝ իր առաջնորդներուն հետ, կազմակերպութիւն մը՝ իրեն մրցակից ուրիշ կազմակերպութիւններու հետ, և վերջապէս ամէն մարդ մէկ կամ տարրեր ձեւավ ունեցած է և ունի իր կեանքի դժուարութիւնները:

Ինչպէս լուծել այս դժուարութիւնները: Դժուարութիւններ լուծելու երկու մեթոս կայ. մէկը աշխարհի մեթոսն է, միւսը՝ քրիստոնէութեան: Աշխարհը իր զժուարութիւնները կը լուծէ րիրտ ոյժին կոթնած: Աշխարհի տեսակէտէն, իրաւունքը ա'յն

մարդուն է որ աւելի ոյժ ունի և անով կը պարսպորէ իր կամքը։ Այս ոյժը գրամական, զինուորական և կամ դիւնաղիսական կրնայ ըլլալ։ Վերջապէս եթէ ունիս այս ոյժը, ուրիշներուն վրայ կրնաս ճնշում բանեցնել, յաղթանակը շահիլ, և լուծել զժուարութիւններդ՝ ուժիդ հարուածովը լուցնելով հակառակորդներդ։ Աշխարհը այս մեթոսին կը հաւատայ։ Աշխարհի մարդիկ այս մեթոսով զործած են անցեալին մէջ և այսօր ալ այս մեթոսով կը զործեն՝ լուծելու համար իրենց զժուարութիւնները։

Իսկ Քրիստոսի մեթոսը ասկէ բոլորովին տարրեր է։ Քրիստոնէութիւնը իր զժուարութիւնները կը լուծէ սիրոյ սկզբունքները զործածելով, իր շահը ուրիշներու շահուն մէջ փնտուելով։ կ'ընէ այն՝ ինչ որ կ'ակընկալէ որ ուրիշը իրեն ընէ։ Այլ խօսքով, քրիստոնէութիւնը իր հարցերը կը լուծէ արդարութեամբ, անկեղծութեամբ, բարեացակամութեամբ և փոխադարձ զոհողութեամբ։

Յիսուսի առաքեալները և առաջին քրիստոնեաները այս մեթոսով լուծեցին իրենց միջև ծագած զժուարութիւնները։ Երբ մարդիկ ամենօրուայ կեանքի մէջ կիրարկեն Յիսուսի այս մեթոսը և Անոր սոկեղէն կանոնին սկզբունքները, ամէն խնդիր ինքնին կը լուծուի։ Եւ ուսա՞ այն ատեն է որ Աստուծոյ թագաւորութեան բարիքները ուրիր, արդարութիւնը, խաղաղութիւնը և հաճութիւնը կը տարածուին մարդոց մէջ ամենուրեք։

Աշխարհ միշտ պէտք ունեցած է Յիսուսի այս մեթոսին, նամանաւանդ ներկայ մարդկութիւնը աւելի՛ շատ պէտք ունի անոր։ Եթէ կառավարութիւններ այս մեթոսով իրարու մօտենան և լուծեն իրենց միջև եղած զժուարութիւնները, անոնք թէ՛ շատ զիւրաւ կը լուծուին և թէ՛ աչխարհը կը վայելէ մնայուն ու տեւական խաղաղութիւն։

Ի՞նչ է այսօր աշխարհի ամենամեծ պէտքը. զրա՞մ, դաստիարակութի՞ւն, գեղարուե՞ստ, լաւ մարզուած բանա՞կ, դիւնաղիսութի՞ւն։ Ո՞չ, ո՞չ, աշխարհ այս բաներէն շատ ունի։ Ասոնցմէ վեր և ասոնցմէ տարրեր՝ աշխարհ այժմ բարոյական համեացողութեան պէտք ունի, սրտի փոփո-

խութեան, նկարագրի աղնուութեան և Աստուծոյ սուրբ հոգիին առաջնորդութեան, որպէսպիս մարդիկ ապրին այնպէս՝ ինչպէս Յիսուս առացաւ, և իրարու հանդէպ բարեացակամ դանուելին՝ ինչպէս Յիսուս մարդոց նկատմամբ դանուեցաւ, և Աստուծոյ հանդէպ ալ շիտակ դիրքի մը մէջ ըլլան՝ ինչպէս Յիսուս եղաւ և բաւ։ «Ամէն ինչ որ կ'ուզէք որ մարդիկ ձեզի ընեն, դուք ալ անոնց այնալէս ըրեք»։

Ուստի եթէ զժուարութիւններ ունենաս կեանքիդ մէջ, ինչ որ բնական է և պիտի ունենաս, մի՛ վհատսիր, մժութիւնը չուրջդ պատաժ մայրկեաններուն իսկոյն աչքերդ վեր վերցուը Յիսուս Քրիստոսին նայէ՛, Անոր յանձնուէ և Անոր վստահէ՛։ Եթէ զժուարութիւն ունենաս մէկուն հետ, մի՛ լուծեր զայն աշխարհի մեթոսով, այլ՝ իբրեւ քրիստոնէայ աղնուական, Յիսուսի ոլիով լուծէ՛ և Անոր ցուցմունքներուն հետեւէ՛։ Անիկա բաւ։ «Աշխարհի մէջ նեղուրին պիտի ունինաֆ, բաջալերուեցէք, բանիկի ես յաղբեցի աշխարհի»։

Եթէ մէկը յաղթական Յիսուսի ողիով կ'ապրի իր կեանքը, պէտք չունի մտահոգուելու, որովհետեւ կեանքի զժուարութիւններուն մէջէն միշտ յաղթական դուրս պիտի զայ։ Աստուծաշունչ մատենանը կ'ըսէ. «Այն որ կը յաղբէ, զանիկա իմ Աստուծոյ տանիքին մէջ սիրն մը պիտի ընեմ» (Յայտ. Գ. 12)։ Սիւն մը՝ որ տեւական է, մասրուն և յաւիտենական։

Գր. Ա. ԱԱՐԱՋԵՂՅԵՆ

Ֆրեզմօ, Գալիմֆ.

